

# ՀԱՐԻՒՐԱՄԵԱՅ ՀՆՈՒԹԵԱՄԲ

## ՆԱՄԱԿ ՄԸ

### ԼԵՒՈՆ ԲԱՇԱԼԵԱՆՔՆ

ՏԻԳՐԱՆ ԳԵՂՐԳԵԱՆ

#### Ներածական նոթեր

Հարիւրամեայ հնութեան կնիքը վրան նամակ մըն է ստորեւ հրատարակ-  
ւող՝ սովորական թերթ մը թուղթ՝ 20x16.5 սմ. մեծութեամբ, ծալուած չորս  
երեսներուն վրայ գրուած սահուն ձեռագրով: Նամակագիրը նոր գեանքի  
խմբագիր Լեւոն Բաշալեանն (1868-1943) է: Գրուած է Լոնտոն՝ 13/2/1899ին,  
ուղղուած՝ թերթին աշխատակիցներէն, իր «Սիրելի բարեկամ»ին՝ Միքայէլ Ս.  
Կիւրճեանին (1878-1965), անոր Մարտիկ աղա վէպին հրատարակութեան առն-  
չութեամբ:

Որպէս «գործի» նամակ՝ գրուած է շատ հապճեպ՝ առանց նկատի առնե-  
լու, որ օր մը կրնայ հրատարակուիլ եւ հանրութեան սեփականութիւնը դառ-  
նալ:

Իր շօշափած մանր հարցերով, գրականագիտներուն ուշադրութեան  
յանձնուող այս նամակը կրնայ հետաքրքրական նկատուիլ Կիւրճեանի, այս  
վէպի ստեղծագործական պատմութեան համար: «...Անդրշիրիմեան ... ձար-  
ներ, - պիտի ըսէր գրականագէտ Գառնիկ Ստեփանեան, - ... մեր ականջին յու-  
շում են բաներ, որոնք չգիտենք, չենք կարող իմանալ որեւէ այլ տեղից»:

Լեւոն Բաշալեանի նամակը<sup>2</sup>

Լոնտոն, 13/2/[18]99

Սիրելի բարեկամ,

Ճշմարիտ հաճոյք մը կը զգամ կոր այս բարեկամ բառը ձեզի տալու: ին-  
ծի անանկ կուգայ կոր որ ես ձեզ շատոնց կը ճանչնամ, թէեւ շիտակը չեմ  
յիշեր տեղ մը հանդիպած ըլլալ ձեզի:

Ձեզի պիտի գրեմ երկարօրէն: Հիմակ լոկ գործի նամակ մը պիտի ըլլայ  
ամիկա:

Մարտիկ աղան որ-, հակառակ ուրիշներուն, ինծի անբաղդատելի վա-  
յելքի ժամեր անցընել կուտայ միշտ - Մարտիկ աղան առաջին գլխով ա-  
ւարտելու առաջարկութիւններդ կ'ընդունիմ: Բայց, ան ատեն, անպատճառ,  
վերջաբան մը պէտք է, թէ ոչ պոչը կտրած բան մը պիտի ըլլար: Կրնա՞ք  
այսպիսի բան մը յարմարցնել: Ձեր բեղմնաւոր մտքին մէջ՝ այսպիսի հնարք  
մը դժուար պիտի չըլլայ գտնել:

Այն ատեն, փութալու է: Փետրուար 1ի թիւին մէջ երեւցաւ Զ. գլուխը, եւ  
գրաշարը հիմակ շարելու վրայ է է գուլիս՝ յաջորդ թիւին համար: Ձեր յաւե-  
լումները եւ զեղչումները ի նկատի առած եմ:

Բնաւ հոգ մի ընէք թէ ձեր խսկութիւնը ուեւ կերպով երեւան կը հանենք ասկից: Արդէն շխտակը կ'ուզէք, ինծի եղած հարցումներուն չպատասխանեցի անգամ<sup>3</sup>: Ես ազատ եմ թերթին մէջ ուզած նիւթս դնելու, եւ ի՞մ միայն գիտնալիք բանս է հեղինակին ո՛վ ըլլալը:

Հիմակ անշուշտ քիչ շատ մնացած ըլլալու է հեղինակը փնտռելու տեսնդը: Աւելի հանդիսա քուն մը ունիք հիմա անշուշտ:

Բայց ան ինչ վայելք մը եղած ըլլալու է ձերինը, կը կրկնեմ, որ ի տես ձեր շուրջը պոռչտող կատարութիւններուն, որոնց թերեւս դուք ալ մասնակցելու անբաղդատելի հաճոյքը տուիք ինքզինքնուդ:

Ինքզինքնիդ չափազանց վարկաբեկ ըրեր էք ձեր ուսուցիոխ վրայ հաստիսաւ մըն ալ աւելցնելու համար: Շիտակը կը դժուարանամ կոր ձեզի չափ անգութ ըլլալու ձեզի նկատմամբ: Բայց երեւակայցէք անգամ մը, երբ Աղեքսանդրիացիները այդ կարդանուն ըսեն. «Պէ օնտա՞ն նէ՛ իսթէրէց քիմ: Խուսիկ-փուսիկ պիր չօճուք, սէսի ըրքմազ: Պու արթըք էտէպսիզիին սօ՛ն տէրէծէսի: Պու հա՞նկը չարկընըն իշի»<sup>4</sup>:

Շուտ վերջաբան մը, բայց աղէ՛կ բան մը:

Ձերդ սիրով  
Լեւոն Բաշալեան

### Գրապատմական ընթացքը

Արեւմտահայ վիպագրութեան ձեւաւորումի շրջանէն սկսեալ՝ ԺԹ. դարու 50-60-ականներուն, եւ անոր զարգացումի յետագայ ընթացքին, կան դէմքեր, որոնց ստեղծագործութիւններուն տեղը եւ արժէքը կ'որոշուի պատմական ժամանակաշրջանին մէջ միայն:

Անոնք ուղեկից գրողներն են, որոնց գեղարուեստական ձեռքբերումները կապուած են գրականութեան զարգացումի տուեալ շրջափուլին հետ:

Այդ գրողները՝ իրենց ժամանակին կ'արձագանգէին օրուան ազգային եւ հասարակական ամէնաբազմազան խնդիրներուն, կը նպաստէին գրական շարժումի միտումներուն կազմաւորումին:

Անոնք արձակի ուրու կը բերէին նիւթի եւ ոճերու բազմազանութիւն, գրական ուղղութիւններու տարատեսակ դրաներում արձագանք:

Մեծ գրականութեան յաւակնութենէն հեռու ըլլալով, այդ ստեղծագործութիւնները ճանաչողական որոշակի արժէք ունին, որոնց գիտական քննութիւնը անհրաժեշտ է հայ գրականութեան պատմական ընթացքին համակողմանի իմացութեան տեսակէտէն<sup>5</sup>:

Արեւմտահայ գրական-գեղարուեստական շարժումին մասնակից գրողները՝ յատուկ նախանձախնդրութեամբ, գրական հրապարակը կ'ողողէին առօրեայ անցուղարձերու, հասարակական-ազգային կեանքի մանրամասն գեղարուեստական պատկերներով՝ բարձրացնելով գրականութեան դերին նշանակութիւնը: Միեւնոյն ժամանակ, ստեղծուած այս գրականութիւնը հնարաւորութիւն կ'ընձեռէ հետազոտելու ԺԹ. եւ ի. դարու սկիզբի արեւմտահայ գրական կեանքին պատկերը, բացայալու օրինաչափութիւնները, որոնք՝ ընդհանուր ըլլալէ զատ, ինքնայատուկ եւ տեղային են՝ հետամուտ ըլ-

լալով հայութեան մտաւոր եւ ընկերային քաղաքական դրսեւորումի արձագանգներուն, մամուլի եւ գեղարուեստական ձեւերու մշակումին<sup>6</sup>:

Քաղաքական երգիծանքը եղած է հայ գրականութեան ժթ. դարավերջի ոճական առանձնայատկութիւններէն մէկը, որուն ուղղութիւն տուողը՝ իր բազմասեռ երկերով, Երուանդ Օտեանն է (1869-1926). Գրական այդ երկերուն օրինակով ասպարէզ եկած են այլ երգիծաբաններ ալ: Անոնցմէ մէկը Բաշալեանի նամակին «Միրելի բարեկամ»ը, արձակագիր Միքայէլ Ս. Կիւրճեանն է<sup>7</sup>:

### Վէպին հրատարակութիւնը

1898-1899ին Լոնտոնի Նոր կեանք Հանդէսին մէջ՝ Պարոյր ծածկանունով, լոյս կը տեսնէ Կիւրճեանի Մարտիկ աղա քաղաքական երգիծավէպը, որ անմիջապէս հասարակական քննարկումի առարկայ կը դառնայ:

«Այդ յուգումին ատենն էր, - կը պատմէ Երուանդ Օտեան, - երբ օր մը Շարապասէն Ալեքսանդրիա գացի ուր կը գտնուէր Արփիար [Արփիարեան] որ կը պատրաստուէր վերադառնալ Լոնտոն:

«Խեղճ ֆորձանքի Հանդիպած էր Մարտիկ աղային պատճառաւ:

«Լեռոն Բաշալեան գաղտնաբար Արփիարի խմացուցած էր Պարոյրին ո՛վ ըլլալը սակայն պատուիրելով որ ինչ զատ ո՛չ մէկուն յայտնէ ....

«Հոն Համնելու հետեւեալ օրը Արփիար խորհրդաւոր շեշտով մը ըսաւ ինծի, երբ Մէնչի հրապարակը նստած էինք.

«- Եկուր քեզ պարոյրին տանիմ:

«- Ու՞՞ է որ:

«Տեղ մը մեզի կը սպասէ կոր, քեզի հետ ծանօթանալ ուզեց, միայն թէ խօսք պիտի տաս որ մէկու մը չպիտի յայտնես անունը:

«Խոստացայ եւ միասին ուղղուեցանք Շէրիֆ փաշա փողոցը. յետոյ կողմնակի փողոց մը մտանք եւ կանգ առինք «Զօլա» կոչուած շաքարավաճառի մը խանութին առջեւ ....

«Ներս մտանք եւ տեսանք որ անկիւն մը նիհար ու տժգոյն տղայ մը նստած է.

«- Ահաւասիկ Պարոյրը, ըսաւ Արփիար:

«- Բայց բուն անու՞նը:

«Միքայէլ Կիւրճեան:

«Նստեցանք եւ սկսանք իրարու հետ տեսակցիլ. Առաջին վայրկեանէն ջերմ համակութիւն մը զգացինք փոխադարձարար, իրարու հանդէպ, համակութիւն մը որ յետոյ, կամաց կամաց, հաստատուն ու բարեկամական անխառն սիրոյ մը փոխուեցաւ»<sup>8</sup>:

Յետագայ զարգացումներուն իրազեկ, Օտեան կ'ամբողջացնէ իր յիշատակները յայտնելով. «այս վէպին յարուցած գայթակղութիւնը այնքա՞ն մեծ էր որ ի վերջոյ «Նոր կեանք» ստիպուեցաւ զայն կարճ կապել, ամբողջ գլուխներ կրնատելով, այնպէս որ հազի թէ կէսը հրատարակուած է: Եւ այդ պակասաւոր վիճակին մէջն էր որ Ամերիկայի «Ազգ»ը զայն քանի մը տարի առաջ արտատպեց»<sup>10</sup>:

6/2/2011 - 14:42:48

Aug 33 P.M. sign 12  
Aug - 33 open to the public  
Aug, 1st part of August 1.  
July 1st place at 1000 m  
Savannah, Georgia.

Wet, fair you,  
you have had it to ripen for us  
for, that bears 837 grain. Not many  
of them bear so many ears as this one,  
but I think this will ripen in September.

4. Mr. Wilson et compagnie  
un autre établissement.  
1881.

of the  
U.S. Fish Commission: Under  
the first law of 1871 many vessels

and right after. Then  
Suey C.

Mémoires de l'Académie des sciences de l'Institut de France

1871-1872

Her affections? You say nothing about  
you Dr - What will you do about it?

卷之三

Reformen erfordern - aber nicht für alle

John G. Clegg

Bogart. Many we will,

San Francisco - Calif.

measuring, logarithmic, exponential

John Davis

My dear friend have you seen  
the original manuscript?

卷之三

Other: *Myself*

## Մարտիկ աղա վէպին յետագայ ճակատագիրը

Դարձեալ նոյն յուշերուն մէջ Օտեան կը յայտնէ թէ «սարիներ անցնելէն ետքն ալ Պարոյրի դէմ գրգռումը չանցաւ Աղեքսանդրիոյ հայ գաղութին մէջ, եւ ի վերջոյ, երբ իմացուեցաւ անոր իսկական անունը, ճշմարիտ հալածանք մը սկսաւ Միքայէլ Կիւրճեանի դէմ, այն աստիճան որ խեղճը, քաղաքին մէջ հանգիստ ապրելու համար, ստիպուեցաւ հրապարակաւ յայտարարել թէ «Մարտիկ Աղան գրելով գրական ճախա մը ընել ուզած էր որուն համար կը զղար»<sup>11</sup>: Հստ երեւոյթին, Կիւրճեանի փորձառութիւնը այնքան ծանր եղած էր, որ ան յետագային ալ մերժեր էր հրատարակութեան տալ Մարտիկ աղա «վէպին երկրորդ հատորը:- Արդարեւ, ինչպէս Երուանդ Ազատեան կը վկայէ՝ Անօգուտ անցան բոլոր իմադրանքներս որ ի վերջոյ լոյս աշխարհ հանէր իր նշանաւոր վէպին շարունակութիւնը»<sup>12</sup>:

Այդ յիշատակները աւարտին հասցնելով, Օտեան կը յարէ «Լոնտոն գրտնուած միջոցիս, երբ սրտերնին նեղանար գիշերները, Լեռոն Բաշալեանի հետ կը հանէինք Մարտիկ աղայի անտիպ մնացած ձեռագիրները, եւ զանոնք կարդալով հաճելի ժամանց մը կ'ընծայէինք մենք մեզի»<sup>13</sup>:

Որպէս ընդհանուր բնութագրում, արեւմտահայ գրականութեան առաջին պատմագիրը՝ Արփիարեան, իր «Գրական յուշերոյ»ուն մէջ այսպէս կ'արտայատուի: «Արեւմտեան հայոց հիմակուան գրականութեան սկզբնաւորութիւնը 1890-էն կարելի է թուագրել: առաջին հանգրուանը դէպի նոր կեանքի մը ժամանակավայրը:

«Այդ գրականութիւնը պարբերական մամուլին մէջ օթեւանեցաւ եւ տակաւին հոն ասպնջականիլ կը շարունակէ, ո՛չ միայն Պոլիս եւ իզմիր, այլև արտասահման այ»<sup>14</sup>:

## Կը կնուած թիւրիմացութիւն մը

Կիւրճեանի եւ իր վէպին մասին՝ հրատարակութենէն տասնամեակ մը ետք, առաջին անգամ կը գտնենք մատենագիտական հակիրճ տեղեկութիւն մը. «Գրական ճեխտն ըրած է Արփիար-Բաշալեանի Նոր-Գնանքին մէջ (1898, Հոկտ-էն սկսեալ) հրատարակելով «Մարտիկ Աղա» վէպը գաղթականական եւ կեղծ-յեղափոխական ու հերոսական բարքերու ծաղրածութիւն մը»<sup>15</sup>:

Սակայն, իր մանրախոյզ հետազօտութեան ընթացքին, արդի հայ գրականութեան պատմաբան Հ. Մեսրոպ վ. Ճանաշեան (1908-1974) ակամայ թիւրիմացութեան ենթարկուած է, երբ Մարտիկ աղային մասին արտայայտուերով, կը գրէ: «Օտեանի երգիծարանական վէպերէն մին է, որուն տակ ստորագրած է Պարոյր կեղծանունը»<sup>16</sup>:

Բոլորովին զարմանք պատճառող ուրիշ յայտնութեան մըն ալ կը հանդիպինք ժամանակակից յուշագրողի մը մօտ:

Արձակագիր Մտեփան Կուրտիկեան գտնուած է Պուքըէշ՝ որպէս Փրոֆ. Յակոբ Ճ. Սիրունիի (1890-1973) անձնական հիւրը: Իր հիւրընկալին ձեղնայրիկի «Ճգնաւորի խուց»ին մէջ տեղի ունեցած զրոյցներէն մէկուն ընթացքին, օր մը Սիրունի յայտնած է.

«- Օտեանի հետ մտերմացայ յատկապէս 1923 թ., երբ ան Պոլիսէն փախուստ տալով, եկած էր Պուքըէշ, ուր իրմէ առաջ ես էի ապաստան գտած:

Պուրքչի մէջ սկսայ հրատարակել «Նաւասարդ» ամսագիրը, որուն Օտեանը եւս աշխատավցեցաւ «Ընկեր Փանջունի տարագրութեան մէջ» պատմուածքարով:

«Անգամ մը հարցուցի թէ իր այդքան բազմաժանր եւ առատ ստեղծագործութիւններէն, անձնապէս որը կը հաւնէր:

«Լոռութիւնը խախտելով, Օտեան կը պատասխանէ.

«- Վէպերուս եւ վիպակներուս հսկայ դէզին մէջ յաջողածներ ալ կան ...: «Մարտիկ Աղա»ն ալ թերեւս կարելի է մտցնել յաջողած վիպակներուս մէջ»<sup>17</sup>:

## ՄԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

<sup>1</sup> Արեւմուահայ գրողների նամականի. գրական ժառանգութիւն: Գիրք VI, պրակ I, կազմեց եւ ծանօթագրեց՝ Գ. Ազնաւուրեան, առաջարան Գ. Խ. Ստեփանեան, Երեւանի Համալսարանի հրատարակչութիւն, Երեւան, 1972, էջ 6:

<sup>2</sup> Նամակը կը հրատարակնք առանց դորյան հպումներու:

<sup>3</sup> «Եւսոն Սկրտիչեան, իրբե Հնչակեան պետերէն մին, դիմում ըրած էր Լոնտոն հեղինակին խսկական անունը իմանարու համար, սակայն Բաշակեան մերժած էր յայտնելու: Մկրտիչեան պահանջած էր վէպին հրատարակութիւնը դադրեցնեն, Արփիար եւ Բաշակեան ընդդիմացած էին ասոր: Մկրտիչեան հեռագրով հրահանգ տըւած էր դարձեալ վէպը դադրեցնելու, սակայն շարունակուած էր: Ասոր գրայ Մկրտիչեան սպառնացեր էր հրաժարելու եւ կուսակցութենէն քաշուերու: տես՝ Երուանդ Օտեան, Տաններիու տարի Պոլսէն գուրա (1890-1908), Տէր Սահակեան հրատարակութիւն, տպագր. Մ. Տէր Սահակեան, Կ. Պոլիս, 1922, էջ 141: Այս գիրքը՝ թերթօնային ճեւով, առաջին անգամ լրաց տեսած է Պոլսոյ Ժամանակի օրաթերթին մէջ, ապա՝ դարձեալ Պոլսոյ մէջ առանձին հատորով հրատարակուած է 1914ին: Երկու տպագրութիւններուն էջաթիւերը իրարմէ զգալիօրէն կը տարբերին:

<sup>4</sup> «Պէ անկէ ի՞նչ կ'ուզեն որ, սուսիկ-փուսիկ մէկ փոքրիկ, ձայնը չ'ելլեր: Ասիկա, այլւս անամօթութեան վերջին աստիճանն է: Ասիկա ո՞ր ստահակին գործն է»: Հայտա թրքերէն հասուածը վերծանեց եւ արեւմտահայերէնի թարգմանեց Պերճ Թերզեանը, որուն շնորհարտութիւն կը յայտնենք:

<sup>5</sup> Նելլի Վ. Անանեան, Արեւմտահայ վիպագրութիւն, Հայաստանի ԳԱ հրատարակչութիւն, Երեւան, 1992, էջ 5:

<sup>6</sup> ՀՀ ԳԱԱ Մանուկ Արեղեանի անուան Գրականութեան ինստիտուտի գիտաշխատողներէն Նելլի Անանեանի աշխատութեան հիմնական նպատակը եղած է ընդգրկել արեւմտահայ վիպագրութեան զարգացումի քանի մը պատմաշրջաններու հարուստ նիմիթերը՝ արծարծելու համար գեղարուեստական զարգացումի ընթացքը եւ օրինաշափութիւնները, որոնք նկատելի են այդ շրջափութերուն:

<sup>7</sup> Նոյն, էջ 339:

<sup>7</sup> Նոյն, էջ 208: Միքայէլ Սահակի Կիւրճեանի մասին, կենսագրական համառօտ տեղեկութիւններ կարելի է տեսնել Հայկական սովորական հանրագիտարան, հատոր 5, Երեւան, 1979, էջ 494. Հայկական համառօտ հանրագիտարան, հատ. 2, Երեւան, 1995, էջ 707-708. Գառնիկ Ստեփանեան, Կենսագրական բառարան, հատոր Բ., Երեւան 1981, էջ 116:

<sup>8</sup> Մարտիկ աղան լրաց տեսած է Լոնտոնի Նոր կեանք (Հանդէս ազգային, գրական, քաղաքական) թերթին հետեւեալ թիւերուն մէջ -

Ա. մաս, Ա., թիւ 19, 1 Հոկտեմբեր, Ա. տարի, 1898, էջ 297-301:

Բ., թիւ 20, 15 Հոկտեմբեր, Ա. տարի, 1898, էջ 306-309:

Գ., թիւ 21, 1 Նոյեմբեր, Ա. տարի, 1898, էջ 323-327:

Դ., թիւ 22, 15 Նոյեմբեր, Ա. տարի, 1898, էջ 344-349:

Ա. մաս, թիւ 23, 1 Դեկտեմբեր, Ա. տարի, 1898, էջ 361-366:

Ա. մաս, Ե., թիւ 24, 15 Դեկտեմբեր, Ա. տարի, 1898, էջ 376-379:

Զ., թիւ 3, 1 Փետրուար, Բ. տարի, 1899, էջ 43-47:

Է., թիւ 4, 15 Փետրուար, Բ. տարի, 1899, էջ 60-64:

Է., թիւ 5, 1 Մարտ, Բ. տարի, 1899, էջ 76-79:

Բ. եւ վերջն մաս, թիւ 6, 15 Մարտ, էջ 91-96:

<sup>8</sup> Արեւմտահայ արդի գրականութեան յառաջապահ դէմքերէն Օտեանի հիւթեղ յուշագրութենէն քաղելով, այստեղ կը փորձենք ուրուագրել ժամանակին ընդհանուր պատկերը. «Արփիարեան տակաւին Եղիպտոս էր երբ ՆՈՐ ԿԵԱՆՔԻ առաջին թիւը Հրատարակութցաւ Լոնտոն 1898 Յունուար մէկին, Լեւոն Բաշալեանի Հակողութեան տակ, որ յատկապէս Բարիզէն Լոնտոն եկած հաստատուած էր՝ այդ Հրատարակութեան հոգու ստանձնելու համար»:

«Նոր Կեանք» առաջին թիւէն իսկ խանդակառ ընդունելութիւն մը գտաւ արտասահմանի հայութեան մէջ. Պոլսոյ «Հայրենիք» էր այն որ կը վերածնէր առանց Շահնազարի [Հրապարակախօս, 1857-1942 – Տ.Գ.]:

«Արփիարի ուրախութիւնը չափ չունէր, իր երազներէն մին էր որ վերջապէս կ'իրականանար...»:

«Եղիպտոսի հայութիւնը մանաւանդ ջերմ ընդունելութիւն մը ըրաւ այս ազգային, գրական եւ քաղաքական հանդէսին եւ կարծեմ քանի մը թիւ լրյա տեսնելէ ետքը, Գահիրէի ու Ալեքսանդրիոյ մէջ, «Նոր Կեանք»ի բաժանորդներուն թիւը երեք հարիւր անցաւ, ինչ որ պատկառելի բան մըն էր հայկական Հրատարակութեան մը համար»:

«Բայց ահա՝ որ մը ամբողջ Ալիքսանդրիոյ հայ գաղութը յուզուեցաւ, ալեկոծուեցաւ, անօրինակ տաղնապի մը մասնուեցաւ «Նոր Կեանք»ի համար:

«Ի՞նչ էր պատահած:

«Իր Հոկտեմբեր մէկի թիւով սկսած էր վէպ մը «Սարտիկ աղա», համեստ խորագրով, որուն ներքեւ իրբեւ հեղինակի անուն կ'երեւար Պառոյշտ ստորագրութիւնը:

«Առաջին թիւը իրբեւ գրական գեղեցիկ էջ մը հաճուքով կարդացուեցաւ եւ շատեր հետաքրքրուեցան իմանալու համար թէ ո՞ր ծանօթ գրիշը ծածկուած էր այդ Պարոյշտ անունին տակ:

«Նոյնիսկ Արփիար ու ես չէինք գիտեր ո՞վ ըլլալը որովհետեւ գրութիւնը ուղղակի Լոնտոն Բաշալեանին ղրկուած էր: Եւ սակայն սկսնակի մը գրութիւնը չէր ապահովաբար: ...»

«Վերջապէս ամէն մարդ ենթադրութիւններու մէջ կը մոլորուէր:

«Բանի մը թիւ ետքը՝ վէպը կը ներկայացնէր Ալիքսանդրիոյ մէջ հայկական սարօն մը ուր կ'երեւալին գաղթականութեան շատ մը ծանօթ դէմքերը ամենաճշգրիտ՝ եւ սակայն գերազանցօրէն ծաղրանկարուած գիծերով, կին, էրիկմարդ եւ ո՛չ մէկուն ինայուած էր, ամէնքը հոն իրենց ծիծաղելի կողմերուն բովանդակ մերկութեամբը կ'երեւալին: Իրենց դէմքը, մարմինը, խօսուածքը, հագուստը, ամէն ինչ մէջտեղ հանուած էր անպատկառ չարածներութեամբ մը:

«Ահռելի փոթորիկ մըն էր փրթաւ քաղաքին մէջ: Տուները, սրճարանները, զբուագմբերը, ամէն մարդ Մարտիկ աղայով կը զբաղէր: Անոնք որ տակաւին վէպին մէջ չէին երեւցած՝ սրտատրով անձկութեամբ կը սպասէին իրենց կարգին. արդէն իսկ ծաղրուածները կը ջանային իրենք զիրենք մխիթարել ըսելով:

«- Մենք մեր կարգը անցուցինք:

«Եւ սակայն եւ ոչ մէկը կը ներէր Պարողին՝ որուն ո՛վ ըլլալը սակայն չէին գետեր»։ տե՛ս՝ Օտեան, էջ 137-142։

- 10 Օտեան, էջ 143։ Նոյն կրճատումներով, Մարտիկ աշան տպուած է Պոլոյ Հայրենիքին մէջ եւ երկու անգամ՝ Եղիպատոսի Արեւին (տե՛ս՝ Յարութիւն Մեքերեան, «Երկու խօսք «Մարտիկ Աղա»ի մասին», Միքայէլ Ս. Կիւրճեան (Պարող), Մարտիկ աղա, Գրականութեան եւ արուեստի թանգարանի հրատարակութիւն, Երեւան, 1999, էջ 14)։ Մարտիկ աղան «առանձին հրատարակութեամբ եւ ամբողջութեամբ լոյս կը տեսնէ առաջին անգամ ... գրուելին մէկ դար յետով՝ Երեւանի մէջ, Յարութիւն Միրոնեանի մեկնասութեամբ (տե՛ս՝ էջ 18)։ Ան լոյս տեսաւ նաև Յառաջի մէջ՝ 17 Մայիս-3 Նոյեմբեր 2000 երկարող շրջանին։
- 11 Նոյն։
- 12 Երուանդ Ազատեան, Գրական գեղարուեատական սեւեռումներ, Հրատարակութիւն Ամերիկահայ Միջազգային Գորէ, Լա Վըրն, Քայլիքորնիա, 1988, էջ 99։
- 13 Նոյն։ Երուանդ Ազատեան, որուն Արեւի խմբագրութեան օրերուն «Կիւրճեան երբեմն կը մտնէր խմբագրատուն, ու գրպանէն թուղթի կտոր մը հանելով կը սկսէր կարդալ ... իր հանած թուղթերը հետոցհետէ կը փոխանցէր ինծի, օր մըն ալ անձնական մեքենագրեալ կտակով մըն ալ անոնց բորբին սեփականութիւնը փոխանցելով ինծի-Ազատեան, կը հաւասարէ թէ ստանալէ ետք այս նիւթերը՝ Կիւրճեանի ամբողջ արխիւը, իր բոլոր տպուած եւ անտփա գործերով, Թէքէեանի, Օտեանի, Արփիարեանի եւ Ինտրայի նամակներով նուիրեցի Երեւանի Զարենցի անուան Գրականութեան եւ Արուեստի թանգարանին ...» (Ազատեան, էջ 96, 99-100)։ Սակայն, մեզի կը թուի թէ որոշ նիւթեր նոյնպէս կարելի է գտնել Փարիզի Նուապրեան Մատենադարանը, ուր ի պահ դրուած է Լեւոն Բաշալեանի գրական դիւանը։
- 14 Արփիար Արփիարեան, Պատմութիւն ԺԹ. դարու Թուրքիոյ հայոց գրականութեան, Մատենաշար «Համազգային», թիւ 1, տպ. Յուսաբեր, Գահիրէ, 1944, էջ 179։
- 15 Հայքական նոր մատենագիտութիւն եւ Հանրագիտարան հայ կեանքի, կազմեց Հ. Արսէն Ղազարոս Ղազիկեան, Առաջին հատոր, Վենետիկ, ի տպարանի Սրբոյն Ղազարու, 1909-1912, ս. 1318։
- 16 Հ. Մեսրոպ վ. Ճանաշեան, Պատմութիւն արդի հայ գրականութեան (վերածնունդի շրթանէն մինչեւ մեր օրերը), Հատոր առաջին, Վենետիկ-Ս. Ղազար, 1953, էջ 512։
- 17 Ստեփան Կուրտիկեան, Արտասահմանի հայ գրողների հետ, Լոյս հրատարակութիւն, Երեւան, 1984։ Տե՛ս՝ «Մեծ երգիծողն ու վիպասանը», էջ 35, 37-39։